

եւմ հետեւեալ երկու արձանագրութիւններու, որոնք մարմարեայ կամ աւել ճշդը՝ կճայ քարեր, եւ կը կարծուին թէ տապանաբար եւ: Առաջինը կը գտնուի քաղաքին բնակիչներէն հայագդի Յովհաննէ Քիւչեք-Եովհաննէսեանի տան մէջ, որուն վրայի յունարէն արձանագրութիւնն է:

**ENΩΣΙΑΚΑΤΑΚΙΤΕ
OTICE ΓΛΑΒΥC
ΜΗΗΜΕΘΟΕΩΔΟΤ ΟC
ΔΙΑΚΟΝΚΕΚΙΜΙΛI
ΑΡΧΙC**

Եւ երկրորդը՝ քաղաքին երկու ժամ հեռ ուռ զերպարտ անոն զերմակի ընդարձակ պարսպին տախն է, պարիսպն եւ ներքին շնչքն խաչակիրներէ շնչուած կը կարծուին: Տապանաբարն՝ որ շատ մեծ կճայ քար մըն է, պարըսպն հիմք շնչուելու ատեն հողի հաւասար եղած ժամանակ, այս քարն հիման վրայ տարածեր եւ վրան պարիսպը շնչած են քարն անտեսանելի ընելու: Համար: Ժամանակի հոլվմամբ այժմ պարիսպն եւ ներքին շնչքերն ասդիէն անդիէն քայլայուած ըլլալուն, քարն ալ կիսովին տեսնելու աստիճանն եկած է: Արձանագրութիւնն ամբողջովին չ'երեւիր, որչափ կարողացայ օրինակել՝ ճշդի կը ներկայացնեմ:

որ է

CVIBIOC...

pol...

CVIBINSAN...

Ros. ETPN...

vs. NERO...

VIB R...

HERE...

so FIV...

VA...

...ER...

4.

Ա Ի Ե Ց Ո Ր Ա Խ Ա Ր Ա Խ Ա Ր

Այս ձեռագիր Աւետարանն իմ անձնական սեփականութիւնն է, ունի 295 գեղագիսն մագալաթեայ թերթեր, 18, 3×13 Հարիսորդամետը մեծութեամբ, Երթինուուն եղելը ներին աղոստած են շատ գործածուած ըլլալուն համար, վերջին զըսութիւնն եղած է 1627ին գրետե Երեւ անոն քահանայի մը ձեռաց մարտը բոլորագրով, երկանակ, գրչութեան անձնանոթ է թէեւ, բայց ապա-

հայապէս կը կարծեմ թէ կեսարիա ըլլալու է, որովհետեւ Գրիգոր Երէց գրիչ մը կեսարից մէջ բաւական գրչագիրներ ունի մի եւ նոյն թուականներով: Կատմն տափասակեայ կաշչպատ է, սակայն քայլայուելու աստիճանին հասած: Զեռագրիս մէջ գատարկ մնացած են 11 մագաղաթեայ թերթեր: Այս գատարկ մնացած թերթերն ալ ի մասին՝ ամբողջ մագաղաթեայ թերթերը Կրիստուկ են միջին լինութեան զրով: Տեղ տեղ շատ անորոշ եւ տեղ տեղ ալ որոշ կերպի հին քերուած գրերն Կ'երեւին շատ գուշտ թեամբ գիտող աչքի մը, բայց ընթեռենուղին առ այժմ ինձ համար գժուա- րին է, պայսին կրիստուկիներն կարդալու միջոցներ չունենալուն համար: Այս 2 եռագրից 4ը ներկայացնեմ այսուել այն պատճառաւ՝ որ Վ. Հ. Յակոբոս Ա. Տայեանի, Հմաւր բանա- սիրի եւ լեզուագիտի, “Անոքի հը Հոյ հակոսունակ վըսյ հմտալից յօդուածին գուցէ փաքրիկ առիթ մը եւս աւելայ, հասկղցնելու համար գիտական աշխարհին թէ հայերէն ձեռագիր- ներու մէջ ալ կրիստուկիներ կան ոչ նուազ թուալ աստ ու անդ, բայց կարող ձեռքեր պէտք են, որ ի լցու աշխարհի հի հանեն:

Տ. Վ. Պ.



Ս Ա Ց Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Խ

ՆԵՐՈՒԱԽ ՕՎՈՒՀԸ ԸԼԻՇ Ա Ր Ա Խ Ա Ր

Հ նորհալց ատաւաչափակն երկասիրութեան վրայ ընդարձակ յօդուած մը գրած է հայոցէտն Պ. Գետառեր, որ լցու անսած է Տիւրմանկենի աստուածաբանական եռամամաթերթին մէջ աս նորագրով՝ “Ողբերգութիւն Ա. Գրոց՝ կաթողիկոսին Հայոց Ներսիսի Դ. Ընորհալոյու”՝ Յօդուածը կիննակ երկու մասի բաժնելու առաջնուն կիննագրափակն եւ մատնենագրափակն տեղեկութիւնք Հնորհալց եւ իւր գրութեանց մասին, երկրորդը՝ յատկապէս վերլուծուան եւ մասնակն (Երեւաններէնի) Թարգմանութիւն “Ծիսուս Որդի անուանուած տաղաչափութեան: Կենսագրափակն մասը կիննակը ըստ հնկեան հոս զանց առնել, քանի որ հանրածանօթ են այս

1 P. Vetter, Die biblische Elegie des armenischen Katholikos, Norses IV. Schnorhali, & Բերթին Theologische Quartalschrift (Tübingen) 1898 (LXXX), Heft II, S. 239-276.

մասին տրուած տեղեկութիւնը. Հայագէտն արդէն այս մասին հետեւած է Ալիշմանի նշանաւոր գործքն (Կ. Ներս. Ընորհալիք եւ Պարագայի իւր, Ալեքս. 1873.) Էական կետերը կընակ ամփոփել այսպէս. Ընորհալիք ծնած է 1102՛ն՝ կրտսեր որդի Ապիրատ իշխանի, մայրենեօք՝ Պահաւունեաց իշխանական ցեղէն. Իր նախանեաց մէջ նշանաւորագոյն անձնաւորութիւնն է գր. Մագիստրոս († 1058), որուն չըր որդուոց երիցագոյնն է Վահրամը, իրբեւ կաթողիկոս հակածանօթ Գրիգոր Բ. Վայացաւէր (Կիշ. 1065—1105): Վայացաւիրի քշրերէն մնաւորուն անտուն անձնանօթ է, եւ մայր Ապիրատայ՝ հօր Ընորհալւը: Ապիրատայ չըրս որդիներէն (Ալասիլ, Չաշան, Գրիգոր եւ Ներսէս) վերջին երկուքն եկեղեցական վիճակի որոշուած՝ ընտիր կրթութիւն ստացան հսկողութեամբ Վայացաւիրի եւ անոր մահաւաէն վերջ՝ Բարսիկ կաթողիկոսի, որ նյոնիւեն Պահաւունեաց ցեղէն էր, որդի կրտսերաց ցեղ Վայացաւիրի: Թաստիաբակ ուսուցիչ կարգեց Բարսիկ կաթողիկոսն հուակաւոր վարդապետա մը՝ զնտեփանուու Կարմիր-վանաց: Բարսիկ մահաւանէն վերջը՝ կաթողիկոսութեան գահն ամրաքած Ընորհալւը երայրն Գրիգոր Գ. (Կիշ. 1113—1166.) Ընորհալւըն քահանայ ձեռնադրուելու տարին որոշ չէ, թէեւ ապահովակու 1121ին յառաջ եր այն (տես Ալիշան, էջ 58). Նյոնիւեն անորոշ է եպիփառութեան տարին, միայն թէ 1139ին յառաջ ըլլալու է, որ տարին ներսէն արդէն եպիփառուս գնաց Ենտիրայ պիհն հոգուոր, (Ելքշան, էջ 148): Ընորհալիք եւ իւր եղբայրոց Գր. կաթողիկոս անրաժան քրծան գործակից էին հայ եկեղեցւ պայծառութեան. Գրիգորի մահաւաէն երեք ամիս յառաջ, 1166 տարւոց ապրիլ 17ին ձեռնադրուեցաւ Ներսէս կաթուղիկոս, որ առթիւ հրատարակուեցաւ իւր հանրածանթ գեղեցիկ «Ընդհանրական», հայ ժողովրդեան ամէն զասուն ուղղուած: Ընորհալւը այն ճգանց՝ որով կը ջանար հայ եւ յոյն եկեղեցեաց մէջ միաբանութիւն հաստատել, արդիւնք են երեք թղթելն առ Մանաւէլ Ա. Կայսր (1143—1180), որով 1167, 1170 եւ 1173 տարիները գորւած են: Այս նպատական սինհոդոս մը գումարելու պատրաստութիւնները կիսատ մնացն՝ Ընորհալւը յոյն 1173 տարւոց ամառուան կամ օգոստոս օրին վախճանելովիլ, 71 տարեկան:

«Ներսիսի Դ. գրական գործանեւութիւնը, կըսէ հայագէտն, ընդարձակածաւալ եր, եւ կը

տարածուեր աստուածաբանութեան բազմադիմի Ֆիղերուն վայ, ի մասնաւորի՝ հայ եկեղեցւ յ վարդապետութեան, եկեղեցական բարեկարգութեան, բայց նաեւ վիլսուփայութեան, Ա. Գրոց մենամատ նաեւ քանի ճառեր բարեկարգութեան: Մ. Գրոց մենամատ նաեւ քանի ճառեր բայց մայզ մուսաւոր մասն իւր մասն ասեղածական երկերովիլ: Նաև կը դանենկ բազմաթիւ մաներ բանասաւեղծութիւններ՝ մասամբ վարդապետական եւ մասամբ քնարերգական նկարագրաւ, քանի մը համար նամակ չափական ձեռւով: Այս փոքր տաղաչափութեանց մէջ Ներսէս կը սիրէ այբուբենական եւ ծայրանուն (acrostiche) ձեւը, մանաւանդ վերջնը: Բազմաթիւ տաղերու տողից սկզբնատաղը Ներսէսի անանն եւ տիտղոսները կը կապեն: Բանաստեծին այս միտութիւնը զոր կը տեսնենք արդէն Ա. Ներսէմայ քով, մանաւանդ թէ՝ մէջ այլուր բենամատ տաղերու նկատմամբ խօսելով՝ աւելի եւս կանուխի նոյն իսկ Սաղմանաց այլեւայլ հեղինակաց քով, պէտք չէ դատել մեր արդի ճաշկովը՝ որ թէրեւս բանասաւեղծելու այս եղանակն արուեստակեալ համարի, այլ պէտք է նոյն Արեւելից ճաշակով դատել: Արեւելիք այս կարգի արուեստակութիւններ իրբեւ բան բանասաւեղծական գեղեցիկութիւնը կը համարէր: Ներսիսի բովանդակ մանր տաղաչափութիւնն ամփոփուած են անոր Մատենագրութեանց (թէեւ ոչ լիքականար) հրատարակութեան մէջ, որ Վենետիկ 1830ին լցու տեսած է:

Հայագէտը համառարի կը յիշէ գլխաւոր տաղաչափական երկասիրութիւնները, որոնց առջինն է՝ «Ալիքասանութիւն», կամ պատմութիւնն հայոց մինչեւ իւր օրերը, իւր 1600 տուն, գրական երախայրիկ հեղինակին, որ յօրինած էր զայն 1121ին երբ քսանամեայ էր: «Ալիք Եղեսից, գրուած է՝ նոյն քաղաքին 1144 տարին Հալէպի Էմագեգդին քենցի առւթանուելու լուսաւորիկ առաջանած էր զայն 1121ին երբ քսանամեայ էր: Ալիք Եղեսից, գրուած է՝ նոյն քաղաքին 1145—1146ին: Աւելի վարդապետական բովանդակութիւնը, ունի առթիւն ունի առնուելուն եւ կործանուելուն առթիւն, նոյն գէպէն մէկ երկու տարի եռքը, 1145—1146ին: Աւելի վարդապետական բովանդակութիւնը ունի «Բան Հաւատայ, Խորագուալ երկասիրութիւնը, իւր 1500 տուն: Խաչի ներբուծանն ալ մերձաւորապէս 600 տուն է: Ասանցմէ զատ նշանաւորագոյն է «Ցիսու Որդին»

1 Հման. K. F. Neumann, Versuch einer Geschichte der arm. Literatur, 1886, p. 154—159. F. Néve, L'Arménie chrétienne etc. 1888, p. 289ff. P. Vetter, Երես Freib. Kirchenlexikon, Բ. Յպ. Հապ. Բ., 161—62: — Ընորհալւը գրութեանց հայագէտն մասնական գուցակ մը տես մը Ալասիլ, էջ 1134—1135:

երկասիրութիւնն, որ հայագիտիս գրութեան զլիսաւոր առարկան է, եւ որուն մասին կը գրէ չետեւեալիսը:

“Մեծագոյն ողբերգութիւնն է՝ “Յիսուս Որդին, որ այս անուամբ կը յորջործուի” տաղաչափութեանն նյոյն բառ երով սփերլուն պատճառաւ: Խնչքէս ինքն իսկ Ներսէս յշխատակարանին մէջ կը ծանուցանէ, շարադրած է իւր այս զլիսաւոր երկասիրութիւնը 1152ին, ուստի երբ 50 կամ 51 տարեկան էր:” Հայոց քով ի սկզբանէ վեր ամենամեծ յարակ վայելած է՝ “Յիսուս Որդին, տաղաչափութեանս:” Այս յարագանց պայծառագոյն ապացոյցն են նոյն երկին հայ բնադրին բազմաթիւ տպագրութիւններին: Երկասիրութիւնն ապագրուած է՝ 1565, 1643 եւ 1660 ի գենեսիի, վերջն տարին նաեւ Ամսաերգամ, 1702ին՝ Մարտէլ, 1724 եւ 1746ին՝ Կ.Պղկս, 1785ին՝ Պետրոսուրդ, 1792ին՝ Մատրաս, 1830ին՝ Աննետիկ, վերոյիշեալ Մատենագրութեանց հրատարակութեանն մէջ. (Էջ 9—166:): Հայոց այս կարծեաց համաձայն և նաեւ քամի մ'եւրոպացի հայագիտաց կարծիքը: Այսպէս Կայսեր Հայումն “Յիսուս Որդին, տաղաչափութիւնն կ'անուննէ” սիր տեսակին մէջ գլւուեւ գործոց մը:” Եւ իրմէ շատ աւելի յառաջ գաղղացի հայոցէւն Յակովէլ Ակլսու (J. Villotte, 1656—1743) իւր լատիներէն-հայերէն բառագրոց մէջ՝ որ 1713ին լրս տեսած է, կը գովէ այս գիրքն իրբեւ “Ճշմարտիւ աստուած այս գիրք:” Ես ի հարկէ այս կարծեաց համամիտ չեմ կրնար ըլլալ: Վասն զի բանաստեղութիւնն ունի նաեւ իւր անժիստելի թերութիւնները. ի մասնաւորի Եւրոպացու մը ճաշակին համեմատ շատ անդամ արուեստակեալ կը գտնուի. դարձեալ Բ. Գորց մէջ ելեթօն յօրինաւութիւնը կը պայկի: Պէտք է գարձեալ աւշիք առջևն ուննեալ որ երկասիրութեանս կ'եղցիութիւնը կապուած է զլիսաւորաբար այն պարագ այն հետ, որ ներսէս մեծ ճարտարութեալը կը գործածէ հայերէն

¹ “Ստեղոս կրնաց գուշակուիլ որ Ներսէս յետոյ, երբ կաթուղիսո էր, տաղաչափութիւնն երկորդ անգամ հրատարակած է թէ եթե փոխարժեանութիւնն ուասն զի Ելիսաբետանին 69 եւ 70 տողերուն կրկն տարբեր ընթերցուածք կը գտնուիք: որոնց մն կը սփերպէտիքութիւնն էր, որ բառապէտիքութիւնն էր,

² Ամիսան, (անդ. Էջ 224) տաղաչափութիւնն Սիէլտանի “Դրախտ կորսաւուն Երկին հետ կը համեմատ:

³ Անուան, Էջ 152—153:

⁴ Տե՛ս Ամէնան, Էջ 242, Ետք. 1. ուր յառաջ կը բերաք Վլուտի Խորաբ’ Scripta carmine librum plane diuinum, cuius titulus Jesus Filius.

լեզուն, իւր տաղերուն մէջ հայերէնը Ճշմարիտ դեղուեղուն ներդաշնակութիւն մը կը ցոցընէ: Ուստի ողերեցութեան հարազար եւ Ճշմարիտ արժեքը կը ունելու համար անհրաժեշտ է անոր սկզբնագիր լեզուն հմուտ ըլլալ: Ներ գեղարուեստական երկս օտար լեզուի մը թարգմանուի, մանաւանդ եւրոպական նորագոյն լեզուի մը՝ որ բացարարութեան սեղմութեան եւ Ճշգրտութեան, ինչպէս նաեւ ձեւերու ճոխութեան մասն ամենանին իսկ չի կրնար մրցութեան բերուիլ հնա հայերէնի հետ, այս է ամանանէ սկզբնագրին երինագեղդ կենդանութիւնը կ'առօսան այն մահետանայ: Ավագաննաեւ այս օտար հանդերձն ներքեւ՝ ուր գործենին միայն բոլոնդակութիւնը կը լուսուի, հայ հայրապետորն ողբերգութիւնն էլ կըուուի կ'անուամատ գլխաւոր է ամբողջին զլիսաւոր գաղափարը. Հիանալի է բանաստեղծն կարութիւնը, միեւնոյն հիմնական գաղափարը — ապաշխարանց զգ ածումն՝ — առանց կրկնութեան բազմադիմութիւն նորանոր շրջուներով բացատրելու. Լեզուն թէեւ յաճախ արեւելիան ճապաղլութեամբ շատ տեղեր նկարագրութեանց խեց յանդգնութեամին ու կորովութեամին հնի կահակարանի մարդարկեցի բացատրելու կերպար կը մշշցընէ:

“Ըստ մասն հեղինակին երկասիրութիւնն ապաշխարանց աղօթք մըն է տաղաչափեալ՝ հետեւելզ հնի եւ նոր կոսկարանի պատմութեան գլխաւոր իրողութեանցն: աղօթք մը՝ զօր կընէ խօսող հեղինակը բովանդակ քրիստոնէութեան կողմանէ: Թէ այս է երկասիրութեանս հիմը կաղմուն գաղափարն, յայցանդիման կ'ապացուի նաեւ Ելիսաբետանէն, ուր ներսէս իւր այս տաղաչափութիւնը կ'անուանէ՝ ‘բանալութէն զը լավանդակ’ զը մաստուկութեանն մեղաց խօսավանութիւնն մը կ'ընէ քրիստոնի միածնի Աստուածոդրուցն եւ աշխարհին քրիմունականն, եւ՝ ընդ Աստուածոյ գէմ յանդիման խօսավանուլց անն անարժանն Ուստի բանաստեղծը բովանդակ քրիստոնէութեան կողմանէ մեղաց խօսավանութիւնն մը կ'ընէ քրիստոնի միածնի Աստուածոդրուցն եւ աշխարհին քրիմունականն ուր կոտականի գաղափար կը քառէ հիւր այս խօսավանութիւնն ուր կառագը կը քառէ հիւր նոր կտակարանէ: Առաջն դրբն մէջ ընթերցովն աչաց առջև կը ներկայացնէ հետզհետէ նոյն կտակարանի ուրաջն դրբն մէջ ընթերցովն աչաց առջև կը սպասի հայ անձինք՝ որ նշանաւոր եղած են բարի կամ չար գործերով, ամէն անդամ իւր հոգւցն արամադրութիւնը համեմա-

մար գործածած եմ Ծնդհաւը Տաղաչափահականաց 1830ի Հրատարակութիւնն ի Ենտեղի. գործածած Համեմատութեան Համար գործածած եմ Գետերուռզի շատ գեղեցիկ տպագրութիւնն 1785 տարւոյ եւ Կ. Պոլսոց Հրատարակութիւն 1746 տարւոյ: Հնագոյն տպագրութիւնն, աւելի եւս գործցոյ բազմաթիւ ձեռագիրներ՝ նաև անմատչելի էին: Բաց ասաի յաջրգուղու ու թէ ամբողջին լիակատար թարգմանութիւնը կ'ընծայեմ, այլ միայն տաղաչափութեան գործափքին վերլուսում ըը կը ներկայացրանեմ, մշղնադէլ հիմնալով այլեւայլ Հատածներու բառացի թարգմանութիւնն մը: Թարգմանած մասերու մէջ չնացի սկզբնագրին մեծավերջ գաշակութեան հետեւի, բայց ոչ իւրաքանչիւր տողի վանկաթիւը պահել, այլ իմ առաջին եւ վերացրին բառացի ճշգրտութիւնը եւ աղաղութիւնը գրած եւ առաջնական արձանագրութիւններու պապիւրուներուն վայ եղած դրութիւններն այլ եւ գաղանիկ չեն: Բայց ուղեգրութիւններ ու վերի ալ պահուած եւ մինչ հիմնաց իդիացացին չնայչ ըրած են իրենց լիզուն յաջրդոց համար անհաջողութեալու:

Ողբերգութեան ներքնայն այս վերլուծութեան եւ մասնական թարգմանութիւնը հայագիտիւն յօդուածն մեծագոյն մասը կը բռնէ, եւ եւրոպացի գիտոց լիակատար գաղափարը մը կու տայ հայ ողբերգութեան ամբողջութեան վրայ: Պետք եղած անելի գետեղուած են նաև այլեւայլ ծանօթութիւններ՝ ուր մասգրին լուսաւորութեան պէտք կար: Բառացի թարգմանուած կոտրներուն մեծ մասը Համեմատելով հայերէն ընագրին հետ՝ կը տեսնենք որ ոչ միայն առ Հասարակ ճիշտ թարգմանութիւնն է, այլ նաև գեղեցիկ թարգմանութիւնն: Շատ տեղ գերման. Թարգմանութիւնն աւելի եւս պայծառ կը ցոցցնէ հայերէն սկզբնագրին գաղափարաց վեմոն թիւնը, քան նցն իսկ հայ բնագիրն իւր շափազնց հոն ու անգը բացարութեամբ. Ճնեկ այս տպագրութիւնը թուղթցին մեր վրայ հայագիտիւն թարգմանան կոտրները, Ընդդիմացն այս տպագրափական եւրականութիւնն եւրոպացի գիտոց ծանօթացընելով՝ մեծ ծառայութիւնն մը մատոցած է հայացէտը մեր ազգային մատենագրութեան, որուն հայկական իրաց վրայ զրածները մէկ հատորի մէջ ամփոփած ներկայացուցած ենք մեր ընթերցողաց: *

Հ. 8. 8.

* Յետ Հայկական աշխատաբիութիւնը հայացէտ պ. Գեղթթիր, ի մի ամփոփած եւ թարգմանուած Հանդէռ ծանօթութեամբը, Ակնենան 1895. 8^o էջք 202. Աղբ. Մատ. Ժ.:



Լ Ե Զ Ա Խ Ա Ր Ա Ն Ս Կ Ա Ն

ԱՐԻ Ի Լ Ե Զ Ա Խ Ա Ր Ա Ն Ս Կ Ա Ն Ի Ւ Թ Ի Ն Ի Ն Ի

(Տարբառաբանութեան)

Բ. Քամբան լեզուներն երեք գլխաւոր խմբի կը բաժնենքն:

1. Հետ Ենթագոյներն կամ նույրագերան լեզուն երկիրս ամենահին լեզուներն մէկը, արդէն քրիստոնէն յառաջ մինչեւ 4000 տարի կը հանի, իսկ իոդերէն ձեռով՝ քրիստոնէն եւըը մինչեւ 1000 կրնայ յիշատականներով ցաւցուիլ: Այս երկուս շըմանին մէջ լեզուի մը փոխութեանց ամեն երեւյթները կրնայ գեղեցիկ կերպով նշանուիլ Փարաւաններու լեզունին վրայ: Ի Բաւարձ լեզուագէտներու ուշադրութիւնը գրաւած է այս լեզուի հիմք պատմական իրականներով: պապիւրուներու եւ միամայն պատմականներուն վրայ եղած դրութիւններն այլ եւ գաղանիկ չեն: Բայց ուղեգրութիւններ ու վերի ալ պահուած եւ մինչ հիմնաց իդիացացին չնայչ ըրած են իրենց լիզուն յաջրդոց համար անհաջողութեալու:

Խոշորէնն իրը մանացրդ հին Եգիպտացերէնի, 17-րդ դարէն ի վեր չի խօսուիք, այլ միայն իր գրաւոր եւ եւեկեցական վրայում մը դրաբարն վիճակակից է: Խոսուերէնի մէջ Յ գլխաւոր գաւառ-ապարարան կը զանազանուիի:

2. Մարտն Ենթագոյներն կամ նույրագերան լեզու.

3. Եւ Ենթագոյներն կամ Ասեման լեզու.

4. Եւ Ենթագոյներն իրը փայնաշնուռն միզուը Յ գլխաւոր գաւառ-ապարարան իրը երեկու միզուը: Բայց ուղեգրութիւնը լիզու կ'անուանենաւէրն հին լիզուներուն:

5. Կուլու լեզուակութիւնը (կը հօչսի նաև եւ նույնական լիզուանումէ, բայց կրնայ շաբարակէնին մէջ յիշատակաւած գծէ՞վ՝ [մէթովպականն]) լեզունն հետ չփոխմէլի): Կը խօսուի այս լեզուափութը Ասդրիէի արեւելքան նայուիք, գաւառ-ապարականներուն ոստուիք, հէլլու, ոֆու, սիֆս եւ բնիզ կամ բնէրունիէնը լեզուն:

6. Հայեւ-բրոդիկան լեզուները: Մեր գասակարութեան շըմանը լեզուակութիւն ընթացին լեզունն օդակը կը կաման մէթերութեան լիշտութեան որոշ հնդիկ իւրական ալ կը արուիք: Լեզուափութը թեան մէջ ամենէն կատարեալ զարդարացած լիզուներն այս համաւա-

7. Հմտն, ի մասնաւորի C. Abel, ի Sprachwissenschaftliche Abhandlungen, 1885, էջ 286. Կու Եգիպտացերէն, Ընթերապականին եւ անմական լեզուներու առաջատարութեան յարաբերութեանց կարսանման մեջ անցն գիտականն ուրիշ մէկ երկասիրութիւնը, 1889ի, ի Լայցիդ ապաւած էջ 50. — Եղայիկէ: Der einheitliche Ursprung der Sprachen der alten Welt, Leo Reinisch, I, 1873. Վ. իննեաւեւ. — Ձեռ նախպետ. „Lepronon en égyptien et dans les langues sémitiques, A. M. Durand (f Journ. Asiat. Մայ-օռնիս, 1895) եւն: